

244. Յեօվանի կնիկ կառնը էդա բանիր, մում կը վառի,  
կգեայ Դաւթը յեօդէն:

Դաւթիթն էլ գիւռ շնիր, քնիր ի.

Կնիկ կըսի. — Դաւթիթ, էլը, գիւռ բաց:

Կըսի. — Դու վո՛վ իս, իս գիւռ բանամ:

Կըսի. — Քիւ խրեօխազօր Յեօվանի կնիկն իմ:

245. Դաւթիթն ի, կընը գիւռ կը բանայ:

Կնիկն ի. կգեայ յեօդէն, կը նստի.

— Դաւթիթ, կըսի, իս քի շիւտից չը տըսիր. քի կարօտով  
էր, չըմ կարցիր անիւշ անիւշ բան շինիր, հաղը էդա ի, քիւ  
խամար բիրի:

Հենտե կը բանայ, դնը յեռջիւ Դաւթըն, կուժմ գինի, մէկ  
կթղայ, էն էլ կը գնի յեռջե Դաւթըն:

246. Դաւթիթ միտք կէնէր թէ-ըծը մէր չկայ, էս իմ մօր  
տեղն ի, շատ միւնաթ կը բռնը. — Ար գիւ իմ մօր տեղն էր, յէս  
օր ըծը ճանչցար, էկար իմ մօտ:

Էսաց. — Դաւթիթ, խօրպան իմ քի. Սասնայ մէջ քիւ պէս՝  
ոնչ եղիր ի, ոնչ կընը էլ քիւ պէս տղայ:

447. Ապա Դաւթիթ չըս գնացիր կռիւ, յեթիմ տղայ էր,  
պախացող<sup>1</sup>, ականջ արող չկէր, մկայ որ գնաց կռիւ, էկաւ  
լցուաւ: Դաւթիթ ոկն ի եղիր. մարդ կրեշկի, Դաւթըց կամշը-  
նայ: Վուր էնուր խօրոտ աչքիր, կարմիր երիսքիր, խօրոտ քիթ  
ըերան:

248. Դաւթիթն ի, գիւր խաց կուտի, նուան գինին կը խմի:

Էօթ տարուան գինին, Դաւթիթն էլ շատ կը խմի:

Կը խնդանայ, կըսի. — Իս, յէս օր իմ խրեօխազօր կնըկ ը-  
ծը եքրամ<sup>2</sup> ի էրիր: Ա՞զէկ մը խմի:

Դաւթիթ կը սարխօշնայ<sup>3</sup>, գլեօլս կը դնը վար բարձին քնի.  
Էլ չկէրի վուր զոռւցի:

249. Յեօվանի կնիկ զԴաւթը երիսքիր կը պագնը, ճակատ  
կը պագնը. կրեշկի, Դաւթիթ քնիր ի, ըսկի խապար չի ուը մօտէն:

Կընը, կերթայ տուն, հալա Յեօվան քնուկ:

Էդա Յեօվանի կնիկ սուվրաւ:

Մէկ շաբաթ ոկնայ գնաց, էկաւ.

Էն մէկ օր միտք էրաց, էսաց.

— Իս էդա եօթ տարուան գինին վրէ կը տանիմ.

Դաւթիթ կը խմի, կը պառկի քնը.

1 Զգաստ, ուշիմ, ժուժկալ: 2 Թրբ. = Հրաւէր, պատիւ, կոչունք:

3 Թրբ. = Հարբել:

իս էնու մօտէն ինչ կը խասկանամ:

250. Էն մէկ օր կը լնը, մէկ տարուան գինին կը տանի.

Գինին էլ քիչ կը տանի:

Կերթայ յեղէն կը նստի.

Էլի անիւշ-անիւշ բանիր կը տանի, գնը Դաւթը յառէջ.

Գինին էլ կը դնի յեղջիւ Դաւթըն.

Դաւթ զիւր խաց կուտի, զիւր գինին կը խմի.

Դաւթը գլեօն չը բռնի գինին. Դաւթ չը քնի:

251. Կնիկ կը նստի Դաւթը գիւր.

2եռ կը թիւ, Դաւթը վիզ բերի գըկի:

Կէնի վուր Դաւթը երիս բերի պագնի:

Զէ վուր նստաւ Դաւթը գեօք, Դաւթ ընտե ըուրկաւ,

չը թուղից զերիս պագներ էր:

252 կսաց.—Դիւ իմ մօր տեղն իս:

Իլի, նստը էնա տեղ, իս դիւ զըուցինը:

Լսաց.—Դաւթ վրէ, իս քիւ մօր տեղն իմ,

Իս ուտար աղջիկ իմ.

Յարագա իկի, քիւ լսեօխալէր առիր իմ. Դաւթ, քէ՛ ինչ:

—Ո՛ք դիւ ուտար աղջիկ իս, վրէ՛ իկիր իս սդա:

—Իս քիւ լսեօխալէր Յեղանի կնիկն իմ:

—Ե՛, իմ մէր, լսեօխալօր կնիկ մէ՛կ ի. Էն էլ իմ մէրն ի.

Ինչ ֆարզ<sup>1</sup> կայ էն տե:

—Դաւթ, դիւ չըս գտի. իս ուտար աղջիկ իմ.

Էսքամ ժամանակ քիւ լսեօխալէր ծեռքի յառէջն էր.

Մկայ քիւ լսեօխալէր չըմ ուզի, զքի կուզիմ:

253. Դաւթ կը մնայ մտածիլեռվ.

—Իս մկայ ըլըմ զանիմ, ոպանիմ, իմ լսեօխալէր գեանդաստ անի՝ թէ.—Զիմ կնիկ սպանից Դաւթ:

Թէ չսպանիմ, էդա կնիկ ձընէ չը գագարի:

Իմ լսեօխալօր կնիկ, կըսի Դաւթ, ըլի, գնա, իս քնիմ.

Զիւր վաղ, վաղ իս բի բան կըսիմ:

Խափից, գրից ճամբանու:

254. Առաւուտուն շիւտ Դաւթ կը լնը կերթայ վար յաղըրին. կը լուացուը, կը նստի էն տե, հա տուշունմիշ<sup>2</sup> կը լնը:

Տեսաւ էն պառաւ, գէ հա, էն տե իրիւաց:

Կանչից.—Ե՛, պառաւ, էրի էս տե, էրի էս տե:

Զեռնով էրաւ, պառաւ ըլաւ, էկաւ էն տեզ:

255. Ըլաւ, Յեղանի կնիկ ինչ էրիր էր, յըմեն պառւիւն էսաց:

1 Թրը.—Տարբերութիւն: 2. Թրը.—Մտածել, խորհնել:

Էսաց. — Պառա՛ւ, դիւ իմ մօր տեղն իս, յընդիւց քի կըսիմ։  
Էսաց. — Դաւիթ, իս Յեօվանի կնկեան մեղք չըմ գնի։  
Էն ժամանակ դիւ պստիկ էր.

Մկայ եղիք իս քօան տարեկան, քսանըլսինդ տարեկան.

Հալա ազապ մնացիք իս:

Ո՞ր դքի տիսնայ, խիլք կերթայ գլխիւց,  
Կուզի դեայ, քիւ ծուց պառկի:

256. Է՛, պառաւ, պա ինչ էնիմ, կըսի Դաւիթ։  
— Դաւիթ, դիւ էլ կնիկ մ' ըի, փսակուլ.

Առւը քի կնիկ ըլաւ, էլ մէ կնիկ չկէրի քի խակառ ընկի.

Մկայ վուր քի կերշկայ, խիլք կերթայ:

Մարդ չը կէրի ջահէլ տղին ըսի. «Դիւ էոքան խօրօս իս»:  
Սօրա կերթայ եար կը ըռնի:

257. Դաւիթ, իս յառէջ քի տ' ասէր, «Գնա, կնիկ ըի:  
Դաւիթ, սկնայ բան կայ ախշար, հա,

Խօրոտ, քի յապեօվ, կնիկմ ըի»:

— Պառա՛ւ, էսաց, ըծը յապեօվ կնիկ դիւ դնտի. իս չըմ  
կէրի:

— Դաւիթ, էսաց, քի կեօրայի<sup>2</sup> կտրըն կնիկ Խանտիւթ խա-  
թիւն ի.

— Մարէ՛, ո՞ր տեղն ի Խանտիւթ խաթիւն, իս չըմ դիտի։  
— Կեօ՛, Խոյա քեազաք, Երանայ խուզը մէջ։

Էնա քեանց դքի կտրին ի. քեանց քի խօրոտ ի:

258. — Մարէ՛, Խոյ ո՞ր թարաֆն ի:

Էսաց. — Դաւիթ, խա Խարցու Խլաթ, դինա։

Ո՞ր կերթաս Խլաթ, խարցու Արձիշ, գինա։

Ո՞ր կերթաս Արձէշ, խարցու Բերկը, գինա։

Ո՞ր կերթաս Բերկը, խարցու Աբազէն, գինա։

Համա խարցուցելով, խարցուցելով գինա Խոյ։

259. Դաւիթ որ իկի յազեըը վերայ լուացուիր ի, խաց  
չը կերիր ի:

Կըլնը, կերթայ յիւր յեօդէն:

Խնտիւկ կը բանայ, շուրիր կը խագնի,

Թուրն կը կապի յիւր վերայ.

Կգեայ ձին դիւս կը քեշի.

Կեամ ձիու բերան կը գնի.

Զին ձիու քեամկին կը զարկի.

Ոնչ խրեօխազօր խապար կէնի.

Անչ էլ խաց կուտի.

Անութի ճանբախ կընկնի:

260. Կդեայ կը խիծնի ձին.

Կը խարցուցի Խլաթ, դիւ դո՞ք իս, կերթայ.

Կերթայ Խլաթ, կը խարցուցի Արձէշ.

Յընդիւց կը խարցուցի. — Բերկը որ տեղն ի.

Կըսին. — Էդա ճանբախ ըռնը, գիւսա:

261. Դաւեթն ի, կընը, գեայ Գեօրծոթայ դաշտ.

Կը տիսնի էն տե — դաշտը մէջ գեօտան կէնին.

Դաւեթ շա'տ կը քեաղցածանայ.

Ճար կը կտրուի վերայ, էլ չը գիմանայ.

Մէկ գիւթընիմ մօտ կերթայ.

— Բարյաջողիւմ ձի, գիւթնւիւր, կըսի.

— Աստքու բարին, դիւ խազար բարեօվ:

262. Կըսի. — Գիւթնմի՛, իս քեաղցած իմ.

Կըսի. — Իս գիւթան չըմ կէրի թուղնը.

Դէ՛, էնա տեղ, արտը կուշտն ի խացիր.

Էն տեղն էլ կանանչ շատ կայ.

Զին թուղ էն տե թը էրեծայ.

Դիւ էլ կուշտ խաց կի գինա քեօ բանին:

263 Դաւեթ կերթայ արտը կուշտ, ձիուց կէջնի.

Կեամ ձիու ըերնէն կը խանի, ձին էն տե կը թուղնի.

Ըզինքն էլ խաց կը քեշի յառէջ, զխաց յըմեն կուտի:

264. Գիւթնւուրքիւն էլ կէս օրին գիւթան կը թուղնըն.

Գինացըն վուր խաց ուտին.

Գինացըն տիսան վուր ձիաւուր յըմեն խացիր կերիր ի.

Ցէն տե գիւթնմին կը մնայ շիւար.

Կըսի ընկերուջ. — Իս եօթ աւուր խաց ըերիր էր.

Էդա մարդ յըմեն կիրիր ի. Փրթիւճ չը թուղիր ի.

Գնա՛, կըսի մշկուն, խաց թի:

265. Դաւեթ էն տե կը լսի.

— Գիւթնմի, կըսի, քիւ արտ քեանի՝ գիւթնի տեղ ի:

Կըսի. — Քեառուն գիւթնի տեղ ի:

Կըսի. — Դիւ գնացէք, ձի խաց կերէք.

Դիւ գնացէք, իս ձի արտ կը վարիմ:

Գիւթան թուղէք էս տեղ:

Գիւթնւուր կառնը զիւր մարդիր, կերթայ տուն, խաց

տւտի:

266. Դաւեթ զգիւթան կը կապի ձիուն.

Կընը կը խիծնայ վար ձիուն.

Կը տանէ գիւթան, կը բերի.

Կը քշի զգիւթան էդա արտը մէջ.

Է՛, ամառուն չուր գետըն ի, չէթին ի<sup>1</sup>, զեօռ ի ի.

Քիչ ի մնացիր արտ պոծընի.

Կրիշկի ձին շատ ի քրտընիր ի.

Կէջնի տակ, յիւր քեափիկ<sup>2</sup> կառնի.

Զիու քրտինք աղէկ մը կը սրբի, կը թուղնի.

Ձին կերթայ կանաչը մէջ կէրեծայ:

267. Դաւիթ ձեռ կը թլի,

Գեւթնի գեօրծավարն<sup>3</sup> կը բռնի.

Կը քեշի, տանի էն գլեօխ, կը բիրի էն գլեօխ.

Զիւր մանճկալ կդեայ, զարտ կը պոծըցի:

Մանճկալ կդեայ, կը տիսնայ, մնայ շիւար:

268. Դաւիթ կըսի. — Մանճկալ, քիւ արտ պոծու:

Կըսի — Խա՛, կանանչիս, պոծար:

Կըսի. — Դէ՛, մնացիր բարեով, իս տ' էրթամ:

Կըսի. — Վուրըն տղմ', էրի՛, էրթանք տուն, խաց կի, նուր գնա՛, մէտայ էլի քեաղցացիր իս:

269. — Զէ, կըսի, տուն չըմ իգեայ:

Կըսի. — Վուր տուն չըմ իգեայ, կանգնը.

Ճամբիսիմ, խաց բիրիմ, ճամբախ շանութանաս:

— Մանճկալ, կըսի Դաւիթ.

Վուր սկօն ի. իս իմ ձին տանիմ Բանտը Մահու մէջ կը բռւամ.

Զիւր իս իմ ձին լուամ, կդեամ:

270. Դաւիթ զձին կը տանի գետու մէջ թամիզմ կը լուայ, կընը զին կը դնի վար քեամկին,

Զիւր զոլանքտիր աղէկ մը կը քեշի կապի.

Իեամ կը դնի բիրան, կը խիճնի կդայ,

Կառնի զլաաց, կընկնի ճանքախ, կերթայ:

Գինաց, գինաց, խարցըցիլեօվ խասաւ Խոյ քեաղաք:

271. Վուր խասաւ Խոյ, խարցըցից.

— Մանտիւթ խաթիւնը տուն ո՞ն ի:

Մէկ մարդ յընցաւ յիոջե, տարաւ, շանց տուից.

Դաւիթ էսաց. — Դիւր բացէք: Դիւր չբացին:

272. Դաւիթ զարկից, գիւր ջարգից, մտաւ նիրս:

Դիւր վուր բացից, ըրշկից քեաւսուն ձի կապուկ ի.

Ցըմենի յեռջիւ գեարը լցած ի. կեօ կուտին.

Դաւիթ զիւր ձին էլ տարաւ էն ձիանքտիրու մէջ.

1. Թրը. — Դժուար:

2. Վերնաղեստ կարճ եւ անթեւ:

3. Գութանի մաս:

ՏԵՂՄ ՀԵՐ ՎՈՒԾ ՃԻՆ ԿԱԱՂԷՐ.

ԴԱԼԻԹՆ ԷԼ ՊԵԿԸ ՃԻՆ ԹՈՒՂԻՑ ԷԴԱ ՃԻԱՆՔԱՒՐՈՒ ՄԵԶ:

273. ՃԻՆ, ԹԷ ԿԱԱՆԱՍ, ԳԵԱՐԸՆ ԽԼԻ, ԿԲ, ԷԱԱԳ.

ԹԷ ՀՐԿԱԱՆԱՍ, ՀԱ ԷԱԳ ԱՆՈՒԹՔ:

ՃԻՆ ՎՈՒԾ ՄՏԱԼ ԷԴԱ ՃԻԱՆՔԱՒՐՈՒ ՄԵԶ.

ԷԳՈՒ ՅԱԽՈՒ ՅՐՄԵՆ ՓԱԽԱՆ, ԺՈՂՈՒԱՆ ՄԵԼ ՄԵՂ:

ԴԱԼԻԹ ԽԸՀԿԻՑ ՎՈՒԾ ՃԻԱՆՔ ՅՐՄԵՆ ՓԱԽԱՆ.

ՃԻՆ ԷԼ ԳՆԱԳ ԷՆՈՆԳ ՃԻԱՆՔՆԻՐՈՒ ՄԱՐԸԻՆ.

274. ԴԱԼԻԹՆ ԳՐԻՑ ԳԲԻՔՆ, ԹԱՐԱՆՑԷՆ ՎԵ ՌԼԱԿ ՎԵՐԲԻՆ

**կաթ 2:**

ՄԷԼ յԵօԹԱԽԸ դիւռ բացից.

ՄՏԱԼ յԵօԹԱԽԸ, ՄԻՍԱԼ քԵԱՌՈՈՒՆ մարդ յԷՆ ՄԵ ՆԱՄՈՒԿԻ:

ՔԵԱՌՈՈՒՆ ԹՈՒԾՆ ԷԼ պԱՄԱԿԻ ԿԱԽԱՃ Ի,

ԸՂԲՆՔՆ ԷԼ ՆՍՏԱԼ ԷՆ ՄԵ.

ԷԱԱԳ.—ԴԻԿ վՐԷ՞ ՆՍՏԻԾ ԷՐ ՈԴԱ:

ԷԱԱԳ ՄԵԼ մԱՐԴ.—ԽԿԵՐԸՆՔ ՈԴԱ,

ՅՐՄԵՆՆ ԷԼ ԽԱՆՏԻՒԹ ԽԱԹԻՒՆԸ յԱՎԵՕՎ ԵԿԲԻՆՔ.

ԽԱՆՏԻՒԹ ԽԱԹԻՒՆ ՄԵԿԸ ԷԼ ԽՈՒԱՔ ՀՐ ՄՈՒԻՐ Ի:

275. ԵԲԼԱՄԻՒԾ Ի, ՎՈՒԾ ԴԻԿ ԵԿԵՐԸՔ ՈԴԱ.

ԷԱԱԳ.—ԽԱ ՄԵԼ ամիս ԵԿԵՐ ԽՄ, շԱՄԻԾ ԿԱՆ ՄԱՐՈՒՎ ՆԸՄ-  
ՄԱՃ Ի ՈԴԱ:

—ՊԱ ԽԱՆՏԻՒԹ ԽԱԹԻՒՆ ՃԻ ՀՐԱԽ, ՎԱՐԷ ԵԿԵՐԸՔ ՊԳԱ:

ԶԷ, ԿԸՍԽ, մԷԿԸ ԽԻՄ ԽԱԿԻ ԽԱՎԱՐ ՀՄԱՅ:

—Է՛, ՎՈՒԾ ՈՂՆԵմ<sup>3</sup> ԺԱՄԱՆԱԿ ԴԻԿ ՄԵ ՆՍՏԻԾ ԷՐ,  
ՃԻ ԽԱՎԱՐ ՃԻ ՄՈՒԻՐ Ի, ապա դիւ ՆՍՏԻԾ ԷՐ ՊԳԱ, ԲՇՆ:

—Ապա ԲՆԸ ԷՆԻՆՔ:

ԷԱԱԳ.—ԿԸԼՆԸ ԽԱՆՏԻՒԹ ԽԱԹԻՒՆ ՃԻ ՀՌՈՎՐ.

ԷՆՈՒ յԱՎԵՕՎ ՃԻ ՀՄԱՅ ՎՐԻՒԾ:

ՅՐՄԵՆ ՄԵԼ ՃԻ ՄՈՒՆ ԳԵԱԳԷՔ, ԿԱՆԳՆԻՐ ԷՐ ՊԳԱ, ԲՇՆ:

ՎԱՐԷ ԷՐԸԹԱՆՔ մի ՄՈՒՆ.

ԿԱՆԳՆԻՐԲԻՆՔ ԸՐՀԿԻՆՔ ՄԻՒՆԱՆՔ, ԽԱՆՏԻՒԹ ԽԱԹԻՒՆ ՊՈՐՆ  
**կառնի:**

ԽԱՆՏԻՒԹ ԽԱԹԻՒՆ ՍԿԻ մի ՎԵՐԱՅ ՀՐ ԽԱՎԳՆԻ:

276. ԴԱԼԻԹ ԷՆ ՄԵ յԻԿԸ յԱՎԵՕՎ ՄԻՄՔ ԿԷՆԻ.

—Է՛, ԿԸՍԽ, ԴԻԿ գԲԻԱԳԷՔ մօտ, աոէք. «Եան մԵԿ առ,  
եան դաստուր մու<sup>4</sup>, թը ԷՐԸԹԱՆ, ՆՍՏԱՃ ԷՍ ՄԵ ԲՇՆ ԿԷՆԸՆ»:

—ԽԱ՛, ԴԻԿ դիւռ կը բանաս, ո՞ր կշխի դիւռ բանայ:

4 ԹՐԲ.—ՄԵՆԱԿ; 2 ԹՐԲ.—ՅԱՐԼ; 5 Ա. ԽՈՐԱՆ; 4 Ա. ԳԱՄԵԼ-  
ԻՐԱԿՈՒՆՔ ՄՈՒՆ

Որ մարդ որ գիւռ կը բանայ էն գեալս Խանտիւթ խանթիւն կը զարկի, էն մարդ կսպանի:

277. Էն գեալս Դաւիթ կը կանգնը, կըսի.

— Իս գիւռ տը բանամ ա'երթամ ներս, թը Խանտիւթ Խանթիւն ըծը սպանի:

Դաւիթ զիւռ զեօռովէն կը բանայ, կերթայ նիրս:

278. Խանտիւթ Խանթիւն կրեշկի, տիսաւ մէկ մարդ էրի: Նատ կտրիճ մարդ ի, Խանը խօսու ի:

Էսաց. — Ե՛յ մարդ, քիւ անուն լնչ ի.

Էսաց. — Իմ անուն Դաւիթ ի:

Էսաց. — Դաւիթ, յետե նոտի: Տեղ շանց տուից:

279. Դաւիթ զեօռով գինաց, ձեռ թից Խանտիւթ Խանթիւնի գլեօխ, գրկից, էնու իրիս մէկ զայիմ պազնից:

Սկօն պագնից, էնու բիրնը տեղ կտապացաւ:

Խանտիւթ Խանթիւն ըռքիւաւ:

Մէկ շամառ մի էնու իրիսին զարկից:

Դաւիթն էլ ըռքիւաւ, ըլաւ, էկու յեօդէն:

Էն մարդի ըսուն մօտ նոտաւ:

280. Զէ, վուր Դաւիթ գինաց Խանտիւթ Խանթիւնի մօտ.

Էգա քեառոսուն մարդ մէ մէկու ըսին.

— Դաւիթ Խանտիւթ Խանթիւն մի ձեռնէն ա'աւնի. Է՛, ըպա լնչ էնինք:

Յըմեն մէկ ձի թուր քեշէք, զրէք ձի թազոը տակ, նոտէք վելայ:

Վուր մութ կտայ, էգա մարդ կը քընի.

Ըլինք, զանինք սպանինք:

281. Դաւիթ, չէ որ կը նոտի յեօդէն,

Կրեշկի կալուն<sup>1</sup> պատից կախուկ ի, ոկի՛ թուր չկաց:

Սկսայ կրեշկի, կրսի—էգա թըսիր վրէ պախին:

Ո՞ր մէկ տեղ կրեշկի, թըսիր չտիսնայ:

282. Զեռ կտայ թազոըն, կրեշկի թազոը տակ.

Մէկ թուր էն տե կը տիսնայ, թուր կը վերցի:

Թազո կը վրցի, կրեշկի թըսիր յըմեն էլ կը տիսնայ, թըսիր յըմեն կը ժողոււի.

Յըմեն իրարիւ վերայ կը դնի, կուտուի.

Կը դնի կտուրքիր Խորճին, կըսի.

— Տանիմ, ըծը Խամար Էնիմ նալ, բիլեռ, իմ ձեան պակաս իւ Զիորճու քերան կը կուպղը<sup>2</sup>, կը դնի էն տե:

283. Էգա քեառոսուն մարդ մէկ մէկը իրիս կրեշկի:

1 Թըր=Պատեան:

2 Կողսիլ:

Մէկ չը կշխնայ ձէն խանի:

Խանտիւթ խաթիւն կդեայ, Դաւթը ձեռնէն կը բռնը.

Յենդիւց կը քեշի վուր տանը յիւր օդէն:

Դաւիթ ըռըկիր ի, չէվթայ:

Եղա մարդիր էնտե կրիշկին.

Քեանիմ<sup>1</sup> Խանտիւթ խաթուն ձեռ կը թլի Դաւթըն, քեշի,

ԶԴաւիթ չը կէր դիտնուց կայնացըցի:

284. Կըսի. — Դաւիթ, վրէ չըս իգեայ:

Կըսի. — Զըմ իգեայ.

Խո տը կանգնիմ, իմ ձին խիծնիմ, էրթամ իմ տուն:

Խանտիւթ խաթիւն Դաւթըն կազաչի, էրթանք տուն:

285. Տնաւիթ, ի՞նչքան շիւտ կըսըկիս, էրթանք իմ յեօդէն:

Էրկու խապար կայ, իս քի կտամ, էլի կերթաս, գնա, Խօ զեօռով քի չըմ բռնի:

286. Դաւիթ կըսի. — Զըմ իգեայ:

Կըսըկի, կը զարկի Խանտիւթ խաթիւնին, դմշկըլի գեն:

Կը գեայ յիւր ձին կը խիծնի, կընկնի ճանբախ.

Դաւիթ վար ձիուն հա կգեայ, հա ականջ կէնի:

Կրիշկի մէկ ձէն կգեայ հա կը բեօռա:

— Դաւիթ, Դաւիթ, կանգնը, կագնը, չիւր իս գեամ:

287. Դաւիթ ձիու վիրիւն սինայ գառնայ, կրշկի,

Կը տիսնայ Խանտիւթ խաթիւն բիբիկ, յիտեւն կը վազնը:

Է՛, էսքամ ժամանակ խանտիւթ խաթուն բիբիկ վուտ գիւ-  
տըն շղըիր, մկայ բիբիկ, գաշտը մէջ կը վազնի, ոտ յըմեն ըլեր ի  
էրուն. վուտ որ տեղ դնի, վուտաց տեղ լիք էրուն կըլնը:

Վուր Դաւիթ կը տիսնի, կը գառնայ վերայ:

288. Վուր Դաւիթ կը գառնայ վերայ, Խանտիւթ խաթիւն  
կըսի.

— Դաւիթ, տնաշէն, քեանըմ սկօն շիւտ կըսըկիս:

Դաւիթ կըսի. — Խո Սասունայ քեօ յապեօվ էկի.

Էսքան ճանբախ իս էկի, խառայ քիւ մօտ:

Մէկ գիւ<sup>2</sup> քիւ իրիս պագնի, ըպա էն սիլէն դիւ ըծը զար-  
կեցիր, հալպամ կըսըկիմ:

289. Կըսի. — Դաւիթ, դիւ ըմն չըս տիսիր, հալա գիւ  
ցէլ իս:

Խո քի լոմա չըմ էնի, որ գիւ հալա չըս տիսիր:

Դիւ էն քեառառուն մարդ տըսամը. որ իկիրէն տուն, նոտիր  
էն:

— Խա, էսաց Դաւիթ, տըսայ:

290. Էսաց. — Նատիր կան մէկ տարը իմ տուն նստած լ. Մէկն էլ էն մարդիրուց ըծը չը արսիրի:

Դիւ գեալիւ բաշտան էկիր, ոկի՛ բարիւ էլ չը տուիր.

Իս քի ըսի «նստի». դիւ ըծը անպատիւ էրիր,

իմ խիտ խապար չառիր, չը տուիր,

Սկնայ զեօռով դիւ էկիր, իմ իրիս պադնիր.

Մարդ ոկնայ բան չէնի,

Ախը դիւ արսար, իս քի ձէն չը տուի,

Ո՛ւ դիւ նստէր, խապար տէնը,

Ի՛սն էլ քիւ խուսք կը լոէր,

Դիւ էլ ըծը կը ճարպէր,

Մի խուսք մէկ կը ընէր,

Վուր իմ խուսք քի գիւր գէր,

Քեօ խուսք ըծը դիւր գէր,

Ցխօ, մէկ մէկը կառնենք:

Էն գեալս եան Խոյ կը նստէնք, եան կէրթէնք Սասուն:

Էսաց. — Բան չկայ, էլը խիծի ձին, տանիմ զքի Սասուն:

291. Էսաց. — Դաւիթ, ապա իս քի խուսքմ տամ, էլք արուրկիս:

Էսաց. — Ձէ՛, չըմ ըուրկի:

Էսաց. — Դիւ ոկնայ ըծը ըիրիկ, վուր ըծը առնիս, տանիս Սասուն. Է՛, խալքիր ինչ տ' ըսին.

Խալս արսին. — Դաւիթ գիսաց, դաշտը մէջ յեթիմ մի գնտաւ, առը էկաւ բիրիկ:

292. Էսաց. — Ապա ինչի էսինք.

Էսաց. — Ախը ի՛սն էլ տան տէր իմ,

Դարձի էրթանք մի տան, էրկու օր կը մնանք,

Իսն էլ իմ հեօղ կէնիմ. — Իսն էլ մէկ ձի կը խիծնիմ:

Յիւրարիւ խիտ կը գառնան տուն,

Կը մնայ չիւր խը լիւսիւն:

293. Սըկէլ ինչ արսնան.

Կը տիսնան Աճմու շահը շատ կուշում և ճամինիր Խանտիւթ խաթիւնի վերայ. — Խանտիւթ խաթիւն զեօռով քեշէք, ըերէք:

Կը լիւսիւն շիւտ թուղթմ կը բիրըն, «Խանտիւթ խաթիւն, կգեա՛ս, էրի՛, չգես, կուշում կգեայ, զքի զեօռով կը բիրի»:

294. Յեն տե Խանտիւթ խաթիւն կը գըրի.

— «Իս չըմ կգեայ, շատ կարըճ էք, իկէք, ըծը զեօռով արքէք»:

Թուշղթը կը դարձընի յետ. Խանտիւթ խաթիւն կը լու ի՞նչ կէնի :

Մարդ կը ճամբիսի էն քեառսուն մարդու մօտ, կը սի.

— Ո՛ր կերթայ, կուիւ կէնի, իս զէն կառնիմ:

295. Էդա քեառսուն մարդ կըսին.

— Վ. Ը մինք էրթանք, ո՞ր Խանտիւթ խանըմի ծիւց պառկեր ի, թը լն էրթայ կուիւ :

Էդա մարդ դառնայ կգեայ, Խանտիւթ խաթիւնըն կըսի. «Որ Խանտիւթ խաթիւնի ծիւց պառկիւի, թը էն էրթայ» :

296. Դաւիթ կըսի. — Աղէկ, իս տըլըմ, էրթամ:

— Դիւ մէրթար, իս տէրթամ, էսաց Խանտիւթ.

— Զէ, էսաց, իս տէրթամ, զիւ կնիկ իս:

Ամօթ չե՛ ըծը կեօրա, իս մնամ, զիւ էրթաս:

— Կերթաս զինա, էսաց.

Առւր քի սպանին, քիւ ջանտակ դո՞ր գնտընիմ:

297. Զէ, Խաչպատրաստին թիվի վերայ ի :

Ակնայ մում զանիս թղթի վերայ.

Էնու աեղն ըայլու կէնի:

Դաւիթ թիվն կը բանայ յետ.

Կեօ', ինչպէս մոէ խաչ թիվի վերայ:

298. Գինա՛, տըսայ, կըսի Խանտիւթ.

Կգեամ, կան կգեամ, գնտընիմ:

Դաւիթ կըսի. — Իս կերթամ.

Էդա քեառսուն մարդ խան գիւս ըգիւց,

Վուր կուր չէնին, վը է կանգնիր ին:

299. Խանտիւթ կգեայ էն քեառսուն մարդ խանի գիւս.

Դեալիւ ըաշտան էն քեառսուն մարդն էլ կը կանգնին:

Խանտիւթ էլ գիւռ ըը բանայ, խանի գիւս.

Փանճարի գիւռ կը բանայ, մէմէկ թիվքիր կը բանի, փանճարից կը չփռտի գիւռ.

Էզ ո՞ր կընկնի գետըն, կը մեռնի:

— Վայ-վայ, կըսի, էդա մարդիր իկէրին, ըծը՝ տանին:

300. Խանտիւթ կգեայ, — Դաւիթ, կըսի, խանի գիւռ:

Դաւիթ կգեայ, կըեշկի, խա, յեօդէն մարդ չկայ:

Խանտիւթ կըսի. — Դաւիթ, փանճարից ըըշկի:

Դաւիթ կըեշկի, ինչ փանճարից թիր ի, ոկուն տապկացի, մնացիր ի գետըն, յըմեն մեռած ի:

301. Դաւիթ յէն տե կը ծծղայ կըսի:

— Փառք քի Աստուած, իմ կնիկ քան զի էլ կտրիմ ի:

Դաւիթ ձեռ կը թլի Խանտիւթի ձեռ, կը բռնի:

Կըսի: — Դէ, մնացի բարեօլ:

— Երթառ բարեօվ, Աստուած քիւ բան յաջողի:

302. Գաւելիթ կգեայ զձին քեշի, Խանտիւթ կըսի.

— Վայ, իմ մտէն դնացիր էր, Գաւեթը ձին քեշիր էր գիւս. վուր Գաւելիթ խէծնէր:

Յետիւ Գաւեթըն կը վազի, կըսի. — Գաւեթ, Գաւեթ, կանդ-նը. իս գետմ, քիւ ձին քեշիմ դիւս:

Գաւեթ էն տե կը գագրը:

303. Խանտիւթ կը մտնի թաւէն<sup>1</sup>, կը տըոնայ Էնա քեառ-սուն ձին էլ փախած ի վրին քիւնճ, կժկըռաւծ ի, չըն կշխընայ գիւս փախնըն.

Գաւեթը ձին մէկ սարը կեօրա կեօ փայխը<sup>2</sup> մէջ կանգնիր ի. Խանտիւթ ձեռ թլից, ձիու վըզ տը բռնէր, քեշեր գիւս:

304. Զին ըրշկից, չճանչցաւ, վըզ չտուից, զգեօթ սկնայ թլից, Խանտիւթ իրի, թորփալին դպաւ գետին.

— Վայ Գաւեթ, Էսաց, քեօ ձին ըժը ուզանից:

Գաւեթ մտաւ ներս, զխանտիւթ գրկից, Էսաց.

— Էյ, ձին, Աստուած քեօ ֆէնմ կտուի. վըէ, մարդ կնկեան կը զարկի, դիւ չտըսար կնիկ էր. ախը իս դէաս<sup>3</sup> կանգնած էր: կըսի. — Խանտիւթ, ձեռ տո՛ւ, քեշի դիւս:

— Խանտիւթ, կըսի, միտք ունիս ըծը քեօ ձիով տառ սպանիլ:

— Զէ, կըսի, ձին էլ ձէն չը տար, քեշի դիւս. նա գտիր զիւ ուտար էր:

Գինաց, ձեռ տուից ձիու գլեօթ, քեշից, ձին բան էլ չէ-րաւ, զին գրեց վերայ:

Գաւեթ զինք զօլանքտիր քեշից, կապից, ըլաւ, խիծաւ, զինաց կռիւ:

305. Գինաց, խասաւ կռւու մէջ:

Խանտիւթ միտք էրաց. — Ապա իս ինչ Էնիմ.

Սկօն տղամարդու շուր խագեաւ, վուր սկի մարդ սկնայ շուր ըր տըսիր էր:

Զին էլ քեշից դիւս, աղէկ զին եղի վերէն, խիծաւ, յիւր թուր բռնից ձեռ. Գաւեթ ճամբխեով չպնաց, մէկ յիւրիշ կողմէ գինաց, խասաւ կօշումին:

306. Խանտիւթ կը տիսնայ զԳաւեթ, վուր ինչպէս մէկ անութի գէլ ընկնի մէջ գեառնիրուն, զգեառնիր մէ մէկ խեղ-ռի թլի. Էնպէս Գաւեթ ընկի էպա զօշումի մէջ, հըմա ճերկեով կը ջարդի, կգեայ:

Խանտիւթն ի, թամաշա կէնի:

Զէ, որ Գաւեթ ասկեար կը ջարդի:

1 Թըր=Գոմ: 2 Թըր=Ալսոս: 3 Այստեղ՝ աղամական:

307. Ըրչկից տըսաւ զօշուն տը փախնի:

Էտեանց ըգինքն էլ գինաց, զինքն էլ մէկ եանէն ջարդից, ջարդից, դինաց, մօտացաւ Դաւթըն:

Էսաց, — Իս Դաւթը խիտ տը կուռիմ, տըսնանք Դաւթընց կտըըճ մարդ ի:

Զէ որ զասկեար տըսաւ էն ձիաւուը. Էնու յիուջիւէն փախան, որ փախնէր կընկնէր Խանտիւթը ձեռ. մէկ եանէն էլ էն կոպանէր:

308. Խանտիւթ մօտացաւ Դաւթըն:

Շատիր կէն շշկոէն Դաւթը վերէն կը փախնէն,

Շատիր կէն շշկոէն Խանտիւթը վերէն կը փախնէն.

Դաւթիթն էլ փախնուղը կը զանի, կոպանի,

Խանդիւթն էլ փախնուղը կը զանի, կ'ոպանի:

309. Դաւթիթ էն տեխէն էկաւ, էդա ձիաւուր էն տեխէն,

Հա փախնուղն փախաւ, սպանութղն էլ սպանուաւ:

Էդ Դաւթիթ, էդ ձիաւուր գնացըն զալս մէ մէկը. մէկ մէկը զարկին:

Էդա կնիկ ինչ շանութղի էր:

Դաւթիթ որ թուր սկնայ կը բերէր, կնիկ զինք կը թլի Դաւթը իտև, Դաւթը թուր կը դանը գետին:

Էդա ձիաւուր թըը թիւնեով չը զմշի<sup>2</sup> զարնի Դաւթըն, թըը քեամկով մէկ դարպ կը քեշի Դաւթը քեամակ:

Դաւթիթ կը զվուի<sup>3</sup> վուր էնու տը զարկի մէկէլ եան. էլի կը զվուի քեամակ:

Զիւր կէս օրին սկնայ Խանտիւթ զԴաւթիթն կը չարչարի:

310. Դաւթը ձին տպա չի նեղանայ, Խանտիւթը ձին քրտքնքի մէջ լուացուիր ի.

Խանտիւթ էն գեախ կը վախենայ, կը բեօռա.

— Է՛, ձիաւուր, մարդութեն սկուն չի, վուր ձիով կուըն. Էդա մարդֆաթ ձիուն ի, քեօն չի, որ գիւ կտըըճ մարդ իս, իջնինք տակ, ձիանք թուղնընք. իս, գիւ կիւլաչ<sup>4</sup> կպնընք:

Կըսի. — Նատ աղէկ: Կէջնեն տակ.

311. Երկուս քեօշդըրա<sup>5</sup> կը թունին, չիւր մութ կտայ, մէ մէկու կը տանին, բերին:

Դաւթիթ կըսի. — «Եա՛ Մարութայ Բանձը Ասպարածին, Խաչ պատրաստին վար իմ աջ թիվին», ասիլիւ պէս զէն մարդ կը վերցի քեամկը վերայ, կը դնի գետին:

312. — Դաւթիթ, կըսի էդա մարդ, ըծը մը սպանի:

1 Պէպի: 2 Թըր. = Մեղքահալ: 3 Պտտել, ժուռ դալ: 4 Թըր. = Գոտեմարտ. կողը պրծնել:

Կըսի. — Եա՛, էդա մարդ լնչ գտի իմ անուն Դաւիթի:  
 — Մարդ, գիւ ըծը կնքի՞ր, իմ անուն գտիս: Հմարան  
 էդա շեւշեւտ կը թլի, յիւս եալսէն<sup>1</sup> կը բռնի, յիւր վուզ-  
 պատ կը ճղի, դեօշ կիրեւայ,  
 էրկու ծըծ կը թռնին դիւս,  
 Զեռ կը թլի գլխին, գդակ մտակ կը բերի տակ,  
 Էնու նմուշ էլ կիրեւայ:  
 Դաւիթ կը շկնի, կը տիսնայ Խանտիւթնի, կըսի.  
 — Աստուած քեօ տուն աւըրի, դիւ ընչե ըծը էդքան չար-  
 չարնը տուըր:

313. Ցըն տե Խանտիւթ Դաւիթը կը պատմի:

— Դաւիթ, կըսի, էկաւ իմ խօր տուն, ըծը մէկ թագա-  
 ւուրաւ տղը տարան, յեօդը մէջ ըծը գըն, իմ մարդն էլ, էն  
 էլ յէկաւ, յեօդի մէջ յերարիւ հանաք էրընք. վուր սկօն ձեռ  
 թլիմ, մասդի թիւ քեշիմ վուր բերիմ, գնիմ իմ կշտը խիտ:  
 Համ մէջը կուտուաւ, համ թիւ ջարդաւ. մարդ ընկեաւ, մե-  
 ռաւ: Էն թագեաւուր էսաց. — Վա՛ս, էդ խարո մարդասպան իւ:

Ըծը էդիւց մէկ էլ ճամբիսին: Խո էկայ իմ խօր տուն, իմ  
 աղբէրքիր իմ խիտ կուտուան. «Վրէ<sup>2</sup> գինացիր, թագաւուրու  
 տղէն սպանիր, զծը անէն գիւս խանին. իմ խէր ըլաւ մէկ ձի  
 տուըց ձը, մէկ խորճի ուսկը տուըն ըզձը, իմ խէր էսաց. — Իմ  
 աղջիկ, գինա՛. քեօ գրլեօլս պախի, քիւ աղբէրքիր քի կուպա-  
 նին: Խոն էլ էկայ էդա դաշտը մէջ իմ տուն շնի. իս ահտ<sup>3</sup>  
 էրը, ըսի. «Որ կգեայ, իմ քեամակ կը զնի գետըն, իս զէն  
 կառնիմ»: յէսօր դի՛ւ էկար, զծը ըռաստ էկար, քիւ խիտ  
 կուուայ. որ գիւ իմ քեամակ զրկիր գետըն, մկայ ըզձը դի՛ւր  
 կը տանիս, տար, իս կգեամ քի խիտ:

314. Ըլան էկին տուն:

Էն մարդիրու քեառուուն ձիանք էնտեղ ին:

Ինչ բան կէր Խանտիւթ խաթիւնը տուն յըմեն քառցին:

Վաթսուն ձի էլ Խանտիւթըն կէր, էնու ձիանք էլ բառցին:  
 Խարիր ձին էլ բառցին, էկան դախ Սասուն:

թ.

Բապը Քրէնկի:

315. Դաւիթը անուն շատ ջռւջացաւ, ուր տնէն ըլաւ մէկ  
 պստիկ թագաւուր:

1 Թրը. — Օձիք: 2 Թրը. — Աւխտ, մտադրութիւն:

Ինչ կայ-չեայ թալնիմ, լոպիմ ըերիմ:

321. Թուղթ առջն, ըիրին Ասսուն, տուրն Դաւթըն։  
Ե՛, Դաւիթ չգետե կարգաւ։

Տանի Խանտիւթը նշանց կայ թուղթ, կըսի։

— Խանտիւթ, էդա ի՞նչ թուղթ ի։

Խանտիւթ Խաթիւն զթուղթ կը կարգայ, կըսի։

— Դաւիթ, էդա վուգ ի ըերե։

Կըսի. — Էրկու Խատ մարդ։

Կըսի. — Տար էն էրկու մարդ յեօդէն։

Մի' կըսուը Խիտքիր, աղէկ պատիւ էրա.

322. Դաւիթն էլ չը գտի ի՞նչ պոկաս ի,

Կը տանի, աղէկ պատիւ կէնի։

Կը մնայ չիւը լիւսիւն.

Խանտիւթ թուղթ կը գըի.

— «Մինք քե զարաք մը չընք տուի, մինք քե չընք ճանչնայ.

Մինք քե ինչ ինք էրի, վուր կգեաս մի վերայ կուիւ.

Մինք քեւ անուն չընք լոի, քեւ տաւին մի խիտ ի՞նչ ի,

Մինք քե ինչ ինք էրի, վուր կգեաս մի վերայ կուիւ.

Վուր գիւ կգես'ո, մնակ մի' գեայ, չըն կէրի Դաւթը վերայ։

Յիւրը թագաւուր էլ խիտ քե քե մի վերայ,

Թը էն էլ գեայ, յեօդնի քե»։

323. Խանտիւթ զթուղթ կը ծալի, դնի փաքեթի մէջ։

Կըսի. — Դաւիթ, դինա էն էրկու մարդիւն աղէկ շուր  
Խագցու.՝

Թուղթն էլ տու, տասը վուսկի էլ տու.՝

Էրկու ձի էլ տու, թը խիծնին, էրթան։

Սկօն ճամբխու կը դնի էդա մարդիր, կերթան։

324. Խանտիւթ Դաւթըն սկի բան չըսի, էդա ինչ թուղթ  
էը. էդա մարդիր զթուղթ կը տանին, կտան թագեաւուրին։

Թագեաւուր յիւր վազիր, վարիւ կը ժողուի։

Զթուղթ կը կարգան, կը զարմանան, կըսին.

— Չիւր մկայ, հալայ շահու առկեարն ի ջարդի, մինք չընք  
աւատայ, մկայ կսի. «Էրկու թագեաւուր իկէր»։ Էդա ի՞նչպէս  
զօռպայ մարդ ի։

325. Կըսին. — Զինիմաշինայ թագեաւուրին. էլ խապար  
տանք, գեայ, էրթանք Դաւթը վերայ կուիւ։

Վազիր, վազիւ կըսին. — Թագեաւուր, ամութ չի։

Մինք Զինիմաշինայ թագեաւուրըն խապար տանք։

Էն ինչ ի. Էրթանք մէկ մէկ մարդիւ վերայ կուիւ։

Թագեաւուր կընը շատ ասկեար կը ժողուի։

Ինչ կայ-չեայ թալնիմ, լոպիմ ըերիմ:

321. Թուղթ առջն, ըիրին Ասսուն, տուրն Դաւթըն։  
Ե՛, Դաւիթ չգետե կարգաւ։

Տանի Խանտիւթը նշանց կայ թուղթ, կըսի։

— Խանտիւթ, էդա ի՞նչ թուղթ ի։

Խանտիւթ Խաթիւն զթուղթ կը կարգայ, կըսի։

— Դաւիթ, էդա վուգ ի ըերե։

Կըսի. — Էրկու Խատ մարդ։

Կըսի. — Տար էն էրկու մարդ յեօդէն։

Մի' կըսուը Խիտքիր, աղէկ պատիւ էրա.

322. Դաւիթն էլ չը գտի ի՞նչ պոկաս ի,

Կը տանի, աղէկ պատիւ կէնի։

Կը մնայ չիւը լիւսիւն.

Խանտիւթ թուղթ կը գըի.

— «Մինք քե զարաք մը չընք տուի, մինք քե չընք ճանչնայ.

Մինք քե ինչ ինք էրի, վուր կգեաս մի վերայ կուիւ.

Մինք քեւ անուն չընք լոի, քեւ տաւին մի խիտ ի՞նչ ի,

Մինք քե ինչ ինք էրի, վուր կգեաս մի վերայ կուիւ.

Վուր գիւ կգես'ո, մնակ մի' գեայ, չըն կէրի Դաւթը վերայ։

Յիւրը թագաւուր էլ խիտ քե քե մի վերայ,

Թը էն էլ գեայ, յեօդնի քե»։

323. Խանտիւթ զթուղթ կը ծալի, դնի փաքեթի մէջ։

Կըսի. — Դաւիթ, դինա էն էրկու մարդիւն աղէկ շուր խագցու.՝

Թուղթն էլ տու, տասը վուսկի էլ տու.՝

Էրկու ձի էլ տու, թը խիծնին, էրթան։

Սկօն ճամբխու կը դնի էդա մարդիր, կերթան։

324. Խանտիւթ Դաւթըն սկի բան չըսի, էդա ինչ թուղթ էր.՝ էդա մարդիր զթուղթ կը տանին, կտան թագեաւուրին։

Թագեաւուր յիւր վազիր, վարիւ կը ժողուի։

Զթուղթ կը կարգան, կը զարմանան, կըսին.

— Չիւր մկայ, հալայ շահու ասկեարն ի ջարդի, մինք չընք աւատայ, մկայ կսի. «Էրկու թագեաւուր իկէր»։ Էդա ի՞նչպէս զօռպայ մարդ ի։

325. Կըսին. — Զինիմաշինայ թագեաւուրին. էլ խապար տանիք, գեայ, էրթանք Դաւթը վերայ կուիւ։

Վազիր, վազիւ կըսին. — Թագեաւուր, ամութ չի։

Մինք Զինիմաշինայ թագեաւուրըն խապար տանիք.

Էն ինչ ի. Էրթանք մէկ մէկ մարդիւ վերայ կուիւ։

Թագեաւուր կընը շատ ասկեար կը ժողուի։

Քեանց ասաղ էրկինք ասկեար կը ժողուի.

Թուղթ կը գրը, ճամբախ վար Դաւթըն.

— «Ես Էկայ, մի կռիւ Մշու դաշտ տընը»:

326. Թուղթ կը ըիսին, կաւան Դաւթը ձեռ.

Դաւիթ թիւղթ կը վիրցի կտայ Խանտիւթըն.

Խանտիւթ խաթիւն ի, Դաւթըն կըսի.

— Եգա էրկու թիւղթ քիւ վերայ էրի.

Մէկ յառէջ, մէկ մկայ:

Իս գրի. «Դիւ էրկու թագեաւուր գէք, չըք կէրի Դաւթը

վերայ:

Բալքու թագեաւուր վախենայ, չգեայ կռիւ.

Մկայ ասկեար առիր իկիր ի քեօ վերայ կռիւ.

Մշու դաշտ տընը կռիւ:

327. Դաւիթ կըսի. — Դիւ վրէ ըծը շիւտ չըսէր,

Իս էրթէր, չթուղնէր Մշու դաշտ գէր:

— Իս չըր գտի տը գէն, թիւղթ էկաւ. իս քի խապար տուը:

— Դաւիթ, էսաց, կուղիս իսն էլ գեամ:

— Հա՛, էսաց, ասկեար ըծը թերի էրաց, դոր մնաց քի.

Դիւ տը գեաս, ինչ էնիս.

Էն քեանիմ ասկեար իս չըմ կէրի կուտուուը,

328. Էլ Դաւիթ չը կանգնաւ.

Ըլաւ յիւր հեօղ էրաց, կոռուը շուրիր խագեաւ,

Զին քեշից դիւս, զին դրից վերայ, խիծաւ.

Էսաց. — Խանտիւթ խաթիւն, մնացի բարեով:

Չընիմ, չիմանամ իմ յիւրիւ գեաս,

Դիւ իմ յետիւ գեաս, իմ կնիկ չիս.

Աստուած օղորմած ի, մի վախենայ:

329. Դաւիթ ձին քշից տէրթէր,

Ապա Դաւիթ գտիր, Խանտիւթ խաթունին տղայ տընը.

Էսաց. — Խանտիւթ խաթիւն,

Վուր ըծը տղայ ըլաւ, անուն դնիս Մհեր.

Իմ պապկէ անուն գետըն չմնայ:

330. Դաւիթ ձին քշից, գնաց.

Գնաց Մշու դաշտ, ինչ տըսնայ,

Ասկեար յիռջե չատրքիր զարկած ի.

Հալա իտեէն ասկեար կդեայ:

331. Դաւիթ կըիշկի քեանց ասաղ էրկինք ասկեար կդեայ.

Դաւիթն էլ էսքամ ժամանակ իկի տուն,

Տարին լմացիր ի, կռիւ չէրի.

Բեօռաց. — «Ես՝ Մարութայ քանձը Ասպարածին,

Խաչ պատրաստին «վար իմ աջ թիւին»: